

նութիւն): Այն միակ պատճառաւ անջուշտ՝ որ հաւատացող մը չի կրնար միանոյն աւտեն չզիտական կամ անտարբեր մ'ըլլալ: Հաւատամի և լայնախոհութիւն իրարու հետ անհաջտ բաներ են:

Զկարծուի բնաւ թէ կը ջատագովենք հաւատալիքի մը տառական ընդունելութիւնը բոնական միջոցներով պարտագրելու սկզբունքը: Թէև այս բանը պատահած է պատմութեան մէջ և բնական ու հասկնալի է: Ու երեսոյթը իր խսկութեան մէջ նկատի առնուելով՝ մեզի, հիմակուանքրիստոնեաներուս, միծ դաս մ'ունի տալիք: Բան մը զուր տեղ չի պատահիր պատմութեան մէջ:

Բայց հատկցուեցաւ ցարդ ըսուածներէն՝ թէ կը ջատագովինք հաւատաքննութեան առաջին շարժօնը եղող ոգին, որ է սէրը այն ճշմարտութեան՝ թէ հաւատալիք մը և այդ հաւատալիքին մասին պաղափարի ազատութիւնը հակասական բաննը են ինքնին:

Կը զմայլինք այն ոգիին տոչեւ որ համոզում մը, հաւատալիք մ'ունի, և այդ համոզման ու հաւատալիքին տարածման եւ փոխանցման համար իր տրամադրութեան ներքեւ եղող ամէն ուժ կը գործածէ: Կը պայքարի հակառակորդներու հետ ամէն զինով, մանաւանդ բարոյական եւ գաղափարական գետնի վրայ: Արքան սորվի՝ այնքան կը հաւատայ, եւ որքան հաւատոյ՝ այնքան կը գործէ:

Պէտք չէ նաև հակառակ Քրիստոնէական սէրը եւ սիրոյ ազատութիւնը Քրիստոնէական հաւատալիքին: Աէրը պէտք է առարկայ մ'ունենայ, որ է Աստուած. զԱստուած սիրելու համար պէտք է ճանչնանք զԱյն ու հաւատանք Անոր: Այս ճանաչումէն եւ հաւատաքէն մէկ կողմէ կը ծնի զիտակից սէրը, եւ միւս կողմէն՝ հաւատալիքը: Եւ այս երկուքը չեն կրնար իրարու հակառակ ըլլալ:

« Լայնախոհութիւն » ը անհաւատութեան քօղարկեալ ձեն է, եւ Սատանայի հնարքներէն մին:

S. Վ. Ն.

ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

ՈՒՐՈՒԱԳԻՒՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ԵՒ ՀՈԴԵԱՆՈՒԹԵԱՆ

ԵՐԱՍՄՈՍ ԵՒ ԼՈՒՏԵՐ

ՃԶ դարու առաջին կէսին ուսումնասիրութեանց մէծ շահեկանութիւնը կը կայանայ ընդհանուր տարողութեանը մէջ այն եղբակացութիւններուն, որոնք անոնցմէ կը բխին: Բացի սակաւաթիւ բաղմահմուտներէ, որոնք անցեալ դարերու պատմութիւնը կը հատացուին, կարդ մը անձանօթ կամ մասամբ մանօթ մանրամասնութիւններ վերակինդանացնելու հաճոյքին համար միայն մարդերու անբաւ մեծամասնութիւնը կը շահագրգուռի հին օրերու գէպքերով, աւելի՝ այն բաղդատութիւններուն պատճառաւ զորս անոնց միջոցաւ կարելի կ'ըլլայ կոտարել անցեալին և ներկային միջնէ: Հանրութիւնը հաճոյք կը զգայ անհետացած ընկերութեան մը այնինչ սուր մէկ մանրադէպէն, բայց ամէն բանէ տառջ կը պահանջէ որ պատմիչը, հին օրերուն մարդերը վերկենդանացուցած ատեն՝ անոնց ըրածներուն և շարժուծներուն մէջ իրին ցոյց տայ խաղը այն զգացումներուն, կիրքերուն, բարոյական ոյժերուն կամ շահերուն, որոնց հետեանքները իր տչքերուն տակ կը տեսնէ դեռ ներկային մէջ ալ:

Պատմութեան կարգ մը շրջանները բոլորովին ինքնայատուկ եղանակով մը կը ներկայացնեն այս շահեկանութիւնը՝ մասնաւոր ընկերութիւններու շրջանակին մէջ: Իմացական և բարոյական տագնապի այն դարաշըններն են անոնք, որոնց մէջ գաղափարներն ու կիրքերը ուժգնօրէն կ'ընդհարին իրարու, և ուր բախտորոշ պատահարներու արագութիւնը աւելի սաստկութեամբ զուրս կը ցայտեցնէ նկարագիրներն ու սկզբունքները: Պատերազմի կրակին մէջ է աւելի որ մարդ կը դատէ զինուորին արժէքն ու զօրավարին կարողութիւնը:

Ֆրանսական յեղափոխութեան ըրջա-

նէն վերջը, որ մեզի ամենէն մօտն է(*), այս տեսակէտով չկայ մեզի համար աւելի հետաքրքրական դարաշրջան մը որքան ժէ զարու առաջին կէսը, այն ահարկու համարախումը արդի ընկերութեան՝ միջին դարու ընկերութեան հետ, նոր գիտութեան՝ հին գիտութեան հետ, վերածնոււած գրականութեան՝ զպրոցի աւանդութեան հետ, նորափթիթ ազգայնութեանց՝ Շարլըմանիըով հաստատուած քաղաքական դրութեան հետ, և վերկենցաղած քրիստոնէական հաւատքին՝ պապութեան և զլպրոցական աստուածաբանութեան մնձ եկեղեցին հետ։

Մարդկային հոգիին բոլոր ոյժերուն ընդհանուր պոսոթկումն է ան, երկար ինքնամփոփումէ մը եաքը՝ մարդկային բնութեան մեծապայծառ մէկ հանդիսազրութիւնը, ամէն ժամանակի մարդոց համար դասերով։

Եկեղեցին — որովհետեւ ան է որ կը զրաւէ պատկերին կեղրոնը — բարեկարգութեան մը կը կարօտէք։ Ալ անհրաժեշտ չէ ապացուցանել ասիկա. կաթոլիկ պատմագիրները՝ միւսներուն չափ, կ'ընդունին զայն։ Հարիւր տարիէ ի վեր, լոււագոյն և ամէնէն նշանաւոր քրիստոնէաները ի գուր ամէն ճիզ կը թափէին ուզգելու անդադար աճող զեղծումները. . . . Հեռու իմ մտածումէս այն պնդումը թէ ժԶ զարու սկիզբը չկային կղերին մէջ անձնուէք մարդիկ. մաքուր և սուրբ հոգիներ, նշանաւոր իմացականութիւններ։ Ոչ, սովորաբար կարծուածէն ալ աւելի կային այդպիսիներ։ Բայց անոնք անզօր կը մնային հոսանքին առջև՝ որ ընդ քարշ կը տանէք կղերին զանգուածը գէպի անկարգ կենցագ մը բաւական է բանալ այդ ժամանակի նումակները կամ յուշագրութիւնները, որոնք լաւագոյն կաթոլիկներէ են բխած, տեսնելու համար շարքը ամէնէն այլազան ստգտանքներուն և ամէնէն ցաւազին ափսօսանքներուն՝ ի մասին կղերին, որ իր պակսած շարքերը կը լեցնէք ոչ թէ եկեղեցականութեան կոչում զգացողներով, այլ կանոնիկոսութեան հասոյթներու կամ ծուլութեան սիրահար անձերով։

(*) Այս ուսումնախրաբինը գրուած է վերջին համաժարհական պատերազմէն տարիներ առաջ։

Դ. Թ.

Ի՞նչպէս զլուխ պէտք է ելլէր այս անհրաժեշտ բարեկարգութիւնը։ Հո՛ս էր որ ինդիրը կը կնճռուտէք։ Հիւանդութեան մը բնութեան մասին համամիտ եղող բըժիկները անպատճառ համաձայն չին ըւլոր անոր գարաջրանումի կերպին մասին ևս վերացում մը ընելով անհատական այն բալոր պէսպիսութիւններէն, որոնցմով ոյնքան լեցուն է հոր անհատականութիւններու այդ գարաջրանը, կրնանք երկու զրւխաւոր միթուաներու վերածել ժԶ զարու սկիզբը ծայր տուող քրիստոնէական վերածութեան եւ բողոքական բարեկարգութեան ձգումները։ Երբ յրիստոնէական վերածութեան կ'ըսնմ, կը հասկնամ այն վերածնունդը որ կը կատարուէք Եւրոպայի կեղրոնական և հիւսիսային երկիրներուն, Գերմանիոյ, Ստորին Նահանգներու, Անգլիոյ, մասամբ նաև ֆրանսայի մէջ, և ո՛չ թէ իտալական վերածութիւնը, որ աւելի նախագրաւուած էր արուեստով, գրականութեամբ կամ հեթանոս վիլխոսփայութեամբ քան թէ քրիստոնէութեամբ։ Իտալական այս վերածութիւնը կամ բնաւշէր հետաքանակ հոգիներին այդ գայքայումէն — քանի որ իր զլխաւոր ներկայացուցիչները կը յուսային օգուտ քաղել ատէ — և կամ կը սուզուէք ամպամած և միստիկ հայեցողութիւններու մէջ, որոնցմէ գործնական ոչինչ շէր դուրս գար, և կամ, իր ամէնէն խղճամիտ խօրհողներուն մէջ, զէն կը շպրտէք ոչ միայն կաթոլիկ եկեղեցիին զեղծումները, այլև նոյն ինքն քրիստոնէութիւնը, ընդհակառակը, միջին գորու միստիքականներու ամէնէն աղնըւական աւանդութիւններով բեզմնաւորուած, խորապէս քրիստոնեայ մնաց. հակառակ եկեղեցիին հանդէպ ցոյց տուած իր ընդդիմութեան, կ'ուզէք զայն բարեկարգել և ոչ թէ ջնջել, ուզգել և ոչ թէ օգուտիւ անոր ինքնահաճութենէն։ Բայց միթողը՝ զոր կ'ուզէք կիրարկել իր նպատակին հասնելու համար, նոյնը չէր այն մեթոդին հետ զոր ունէին բողոքական բարեկարգիչներ. Լուտերներ, Յուինկիլներ, Կալվիններ, որոնք անհունապէս օգտուելով հանդերձ վերածութեան կատարած մտաւորական յեղափոխութենէն, չատ

տեսակէտներով միշտ օտար մեացին անոր , և որոնց մէջ ի դէպ պիտի ըլլուր աւելի ճանչնալ ժառանգորդները և շարունակող ները բուն կրօնական նախազոյն բարեկարգիչներուն , Աւելիկիֆի՝ Անդզիոյ մէջ , և Ժան Հիւսի՝ Պոհամիոյ մէջ :

Բոլոր այն տեսարաններուն մէջ որոնց տողանցութիւնը ԺԶ գորը կրնայ պարզել մեր առջեւ , չկայ աւելի ազգու և աւելի հրահանգիչ բան մը քան տեսքը այս երկու միմոցներուն զորս ի գործ դրին երկու մարզեր , որ այդ մեթողները կ'անձնաւուրեն հիանալիորէն , և որոնք են , տարո համար նոյն իսկ , այդ ժամանակին կրօնական եւ բարոյական բարեկարգութեան երկու տիրապետող անձնաւորութիւնները . Երասմաս , քրիստոնեայ վերածնութեան նշանաւոր ներկայացուցիչը , և Լուտեր , բարեկարգութեան հերոսը :

* * *

Անոնք բոլորովին ժամանակակից չեն իրարու : Երասմոս , 1467ին ծնած ի Ռոթէրտամ , Հոլանտայի մէջ , արդէն նշանաւոր անձնաւորութիւն մըն էր , երբ Լուտեր , ծնած 1483ին , տակաւին աննշան վանական մըն էր . բայց քանի մը տարուան միջնցին Լուտեր Եւրօպայի ուշադրութեան պիտի պարտազրէր ինքինքը , ոգպրութեանց իշխանուին համբաւը նսեմցնելու աստիճան : Երկուքն ալ կեանքի խոնարհ վիճակէ , բայց իրենց ծագումները տարբեր էին շատ : Լուտեր , հանքագործի մը զաւակը , մեծցած՝ բազմամարդ ընտանիքի մը մէջ , ուր չափազանց խիստ ըսկըզբունքներ կը տիրէին , մողովուրդի զաւակ մըն էր : Երասմոս , ապօրէն որդին՝ հակառակ իր կամքին քահանայութեան սահմանուած հօր մը , իրեն արժանի ընկերային զիրքէն զրկուածի մը թշուառ մանկութիւնը ունեցաւ : Կանուխին որբ միացած , չճանչցու ընտանեկան ոչ մէկ քաղցրութիւն . անձկամիտ խնամակալի մը ազգեցութեամբը , որ սքանչելի բան մը ընել կը կարծէր վանքին մէջ տեղ մը ապահովելով անոր , մզուեցաւ դէպի եկեղեցականութիւն , որուն ճաշակը չունէր ըրնաւ . մինչդեռ Լուտեր եկեղեցական եղաւ հակառակ իր հօրը բացորոշ կամքին , այն պէս որ ԺԶ գարու կղերական կեանքին

երկու նշանաւորագոյն հակառակորդներուն մէկը քահանայ էր եղած ակամայ , և միւսը վանական՝ հակառակի իր ընտանիքին : Երասմոս՝ փափուկ առողջութեամբ , աւշային խանուածքով , բայց հրաշալի կերպով ուշիմով , զրագէտներուն հետագա մէջ պատուածքիւն : Բնաւորութեամբ անհաստատ և նորութեանց հետաքրքիր , շատ ճամբրորդած էր Թրանսա , Անդլիա , Խտալիա : Մտորին-Նահանգները և Գերմանիոյ մէջ՝ պաշ . յարաբերութեան մէջ մտած էր Եւրոպայի գլխաւոր զրագէտներուն հետ և կանուխին ամէն երկրի մէջ գտած էր քանի մը զօրաւոր պաշտպաններ , որոնք յանձն առած էին իր աշխատութիւններուն համար վարձատրել և հովանաւոր զինքը՝ վանականներու վրէժխընդորութեանց զէմ : Լուտեր , զօրաւոր կազմով մը օժտուած , արիւնային խանուածքով , նախ ուսումնասիրութեան և ապա ներանձնական բարեկարգութեան մէջ փնտուած էր ոչ այնքան մշտարթուն հետաքրքրութեան մը գոհացումը , որքան խազագումը անհանգիստ խիզիքի մը , որուն չին կրցած բաւորարութիւն տալ կէս հաւասարութիւններ : Նկարազրով անթերի և բացարձակ , ամբողջ իր ուշն ու կորովը կեղոնացուցած էր զինքը չարչրկող քանի մը հարցերու ուսումնասիրութեան վրայ միայն , և մէկ երկու բացառութիւններէ զատ , վանականի իր խուցը թողած էր կամ քարոզչական բհմը ենինլու և կամ ուսուցչական սեղանին առջեւ նստելու համար միայն : Երասմոս , մին՝ ամենէն հմայիչ խօսողներէն որոնք երբեք զյութիւն ունեցած ըլլան , աւելի սրամտութեան մարդ քան բարձրաթուէ փիլիսոփայ , հնութեան լաւագոյն հեղինակներէն և իր յաճախած ընտրեալ ընկերութիւններուն մէջ ստացած էր ճաշակի ազնիւնրութիւնն մը : Իր նկարագիրովը , անհունապէս այլազան ընթերցումներովը , իր շարունակական շփումովը ականաւոր անձերու հետ , իր մէջը զարգացուցած էր մտաւորական և բարոյական նշանակելի ճկունութիւնն մը . իր ժամանակին առաջնակարգ զրողն էր եղած : Լուտեր , աւելի ճարտասան քան խօսող , աւելի սկզբունքի մարդ քան գրահմուտ միաք , շատ աւելի

մօտ ապրած էր ժողովութեալին, որուն ծոցէն էր ելած և առ որ կը տանէին զինքը անդադար իր քարոզիչի ու խօսառվանահոր պաշտօնները։ Կեզրոնացած և կարծես ինք իր վրայ ամփոփուած՝ այն սեղմ ըլջանակին մէջ, ուր տեղի կ'ունենար իր գործունէութիւնը, անիկա կը պատրաստուէր իր գարուն մարդարէն ըլլալու։

Իրենց մեծ զիծերուն մէջ համառօտառած՝ այսպէս էին ահա նախընթացները ոյս երկու մարդերուն, այն վայրէեանին՝ երբ կը պայթէր քարեկարգութեան փոթորիկը Երկար ատենէ ի վեր, մեծ յեղաշըրջումին նախանշանները սկսեր էին կուտակուիլ հորիզոնին վրայ. ժողովներու կողմէ կատարուած բարեկարգութեան փորձեր, ժողովրդական շարժումներ, սուրբքական ուսումնասիրութեանց վերածնութիւն, հուկակղեր երգիծանքներու յաճախանք, աւետարանական բարեպաշտութեան խուլ խըմորումներ՝ լուռ առանձնոցներու մէջ, ուր ապաստանած էին լաւագոյն քրիստոնեանները. այս ամէնը կը մատանշէին ընկերութեան և Եկեղեցին միջև շարունակ անող ձգուումը։ Բայց հոսմէտական Եկեղեցին, մինչև այն ատեն կոթնած՝ շահէրու ահարկու զինակցութեան մը և ամբոխներու մօտ վայելած աշխարհական հեղինակութեան վրայ, յաղթական հղած էր բոլոր զժգոնութիւններուն եւ զժուարութիւններուն դէմ։ Երեն համար պատճառ մը չկար խորհելու թէ ասկէ վերջն ալ պիտի չյաղթանակէր։ Այսպէս են բոլոր հեղինակաւոր վարչութիւնները։ Այն ատեն միայն կը հաւանին ճանչնալ բարեկարգութեանց օրինաւորութիւնը, երբ յեղափոխութիւնը իրենց գուռնէ հասած արդէն։

* * *

Սնակնկալ միջադէպ մը կրտէ տուառ վառօդին. միջադէպ՝ որ ոչինչ ունէր արտասովը, վասնզի անկէց առաջ ալ յաճախ պատահած էր ան, առանց որ և է վրդովում յառաջ բերելու։ Լուտեր, Վիթլէնակերկի վանականը, գերման պղտիկ համալսարանի մը ուսուցիչ, կը մերձէ արձակում տալ անոնց որոնք թողութեան տոմսակներ բերեր էին իրեն՝ ապաշխարանքէ զիրծ մնալու համար։ Ինքինք արդարացներու համար, մայր-Եկեղեցին

դրան վրայ քանի մը զեկուցումներ փակցուց անիկա ժամանակին սովորութեան համեմատ, ինչպէս այժմ կ'ընեն, երբ ընտրողներուն ուզեն յայտարարութիւններ ուզգել։ Ոչինչ բան մը կը թուի ասիկա ըստ ինքեան։ Գլուխնք թէ ընդհանրապէս ինչ կ'արժեն այս կարգի յայտարարութիւնները։ Բոլորովին հոկառակին էր սակայն այս պարագային, որովհետեւ այդ յայտարարութեան ետև կը կանգնէր մնձ խիզճ մը, որ վճռակոնապէս որոշած էր տեղի չտալ սպառնալիքներու առջեւ և չհրապուրութիլ ամէնէն նպաստաւոր առաջարկութիւններէն իսկ։

Դրամով փրկութիւն չ'ըլլար, աստուածացին չնորհը չի վաճառուիր. փրկութիւնը ձրի կը բաշխուի հաւատքի մարգերուն, անոնց՝ որոնց սիրաերն ու խղճմանքը Աստուծոյ զարձած և անոր հոգիովը մըլիւած են։ Ծմարիտ սրբութիւնը ներքիննէ, այն՝ որ կը կայանայ կեանքի վերանորոգումին մէջ։ Ահա թէ ինչ կը յայտարէր Լուտեր իր Վիթլէնակերկի հօտին։ հաւմակիրներ իսկոյն Եւրոպայի մէկ ծայրէն միւսը արձագանքեր էին այս բոլորը։

Շատեր իրմէ տուած ըսած էին այդ ամէնը, ամէնէն առաջ Երասմոս։ Ան ալ հակառակ արտայայտուած էր վանականներու արտաքնապաշտութեան, եւ զանոնք խարանած էր սուր երգիծանքով։ Իր «Դրուտա Յիմարութեան» գիրքին մէջ, Եկեղեցւոյ գայթակղութեանց դէմ ամէնէն կծու քննադատութիւններն էր ուզգած. . . Ան ալ յայտարարած էր Սուրբ Դիբքին գերագոյն հեղինակութիւնը՝ հաւատքի վերաբերեալ խնդրոց մէջ, և ատոր համար կտարապած էր նոր կտակարանի տուածին յունարէն հրատարակութիւնը։ Ան ալ գատապարտած էր այն ատենի եկեղեցակոնն զիտութիւնը՝ յանուն ողջմտութեան և հաւատքի, և յանձնարարած էր գատակարարակութեան նոր մեթոս մը, վերածնութեան ազատ ողիով ներշնչուած։

Սակայն Երասմոս ճշմարտութեան մասին կենդանի վկայութիւն տալու համար աշխարհի հզօրներուն դէմ խիզախող մարդը չէր։ Անիկա ընդհանրապէս անբաղդատելի կորովով կը յարձակէր վանականներու վըրայ. բայց ամէն անզամ որ անոնցմէ մէկը ձեռնոց կը վերցնէր իր դէմ, կը փութար

յայտարարել թէ ինք անոր չէ որ կ'ականարկեր: Երգիծանքներ կ'ընէր Եկեղեցին դէմ, բայց աղէկ էր եպիսկոպոսներուն հետո, և կը ջանար չաւրուիլ Պատին հետ: Կը ջատագովէր Սուրբ Գիրքին հեղինակութիւնը, բայց երբ Եկեղեցին մեկնարանութիւնը մեր տարրերէր իրենին կը տարրերէր իրենինէն, հնազանդութիւն կը յայտնէր Եկեղեցին դատաստանին, անոր սխալ ըլլալը ապացուցելէն քիչ մը վերջը նոյնիսկ: Դաստիարակութեան նոր մեթոտի մը պիրծորան պաշտառն էր ան: բայց երբ զայն գործադրելուն մէջ վտանգ մը երեան կուգար, իսկոյն կը լքէր զիրքը: Մեծ միտք, տկարնկարագիր, ահա Երասմոսը:

Փոթորիկը չզթայագերծուած է, կուտերի ապստամբութեան աղաղակը տարածուած է, Գիրմանիայէն անցնելով Զուիցերիա և Ստորին Նահանգները: Հասմիարքունիքը կը պատրաստուի միջամտել: Լուտեր կը բանագրուի, աշխարհական բազուկին իշխանութիւնը իրեն դէմ կը կանչչուի: Ի՞նք ի՞նչ կ'ընէ: Մինակը վարժուի աւագածողովին կ'երթայ, ճշմարտութիւնը իր ամէնէն հզօր հակառակորդներուն առջև յայտարարելու համար: Վարթագուրկի դղեակին մէջ արգելափակուած, իր իշխանին՝ Սաքսոնիոյ կայսրընտիրին հրամանավ, վիթէմպերկի մէջ նորէն հրապարակ կուգայ, արհամարհելով իր վրայ խուժած ամէն դատապարտութիւնները, դէմ առ դէմ կոռուկու համար անկարգութեան պաշտապաններուն՝ կը կանչչուի անգնանութիւնը զոր պարզեր էր պատին և կամարդէն կը լուսակայն Եկեղեցին համար: Ճանապարհութիւնները, քննախօսութիւնները, մէկ խօսքով՝ տեսարանութիւնը երկրորդական կարեւորութիւն մ'ունէին ամբոխին եւ կղերին համար: Խնդիրը գիտնալուն վրայ էր ոչ թէ ի՞նչ պէտք էր ընէլ, այլ՝ թէ ի՞նչպէս պէտք էր իրագործել այս բարեկարգութիւնները, որոնց ստիպողականութիւնը համահաւանօրէն ընդունուած էր բոլոր աշխատամիտ և կրօնակեր մորդերէն: Աշխարհի ամէնէն գեղեցիկ ճառախօսները ընկերութեան համար չեն արժեր զործող մէկ մարդ:

Անարգար պիտի ըլլար՝ քրիստոնէական վերագրել Երասմոսի նկարագրին բովանդակ տկարութիւնը, ի՞նչպէս անական պիտի ըլլար բոլոր կուտերականներուն ընծայել կուտերի զիցացանութիւնը: Վերածութիւնը իր մարտիրոսները ունեցած է և բարեկարգութիւնը իր վատերը: Աչ նուազ ճշմարիտ է թէ այս երկու մարդոց նկարագրիններուն տարրերութիւնը մէծ մասումը հետեւնքն է քրիստոնէական բարեկարգութեան մասին իւ-

րենց ունեցած ըմբռնումին տարրերութեանը: Այդ բանն է որ յատակօրէն դուրս կուզայ անոնց պատմութենէն և զոր շահեկան է ի վեր հանել, վասնզի դասը, զոր ան կուտայ հրահանզիչ է շատ, ամէն ժամանակի մարդոց համար:

Մանօթ են մեզի երկու անձերը, ի՞նչպէս նաև լնկերութեան այն վիճակը, ուր կը կատարուի անոնց զործունէութիւնը: Եկեղեցին բարեկարգութեան պէտք ունի իր վարդապետութեան, պաշտամունքին, բարքերուն և կարգապահութեան մէջ: Այս կէտին մասին Երասմոս և կուտեր համաձայն են իրարու: Երասմոս զայն ուսուցած է նոյնիսկ կուտերէն առաջ: Ի՞նչ բանի մէջ պիտի կայանար այս բարեկարգութիւնը: Այս մասին՝ Երասմոսի լուծումները շատ կը մօտենան կուտերիններուն: Ի՞նչպէս պէտք է իրականուցնել այս բարեկարգութիւնը: Հոս է որ կը բաժնուին անոնք իրարմէ, վասն զի միննոյն ոգիով վառուած չեն անոնք, նոյն նկարագրիը չօւնին, և ոչ ալ նոյն սկզբունքները, վասն զի մին իրը իմաստուն կը խօսի և միւսը կը որդէ որպէս հաւատքի մարդ: Այս վերջինն էր սոկայն որ կարեսը էր ընկերութեան և Եկեղեցիին համար: Ճանապարհութիւնները, քննախօսութիւնները, մէկ խօսքով՝ տեսարանութիւնը երկրորդական կարեւորութիւն մ'ունէին ամբոխին եւ կղերին համար: Խնդիրը գիտնալուն վրայ էր ոչ թէ ի՞նչ պէտք էր ընէլ, այլ՝ թէ ի՞նչպէս պէտք էր իրագործել այս բարեկարգութիւնները, որոնց ստիպողականութիւնը համահաւանօրէն ընդունուած էր բոլոր աշխատամիտ և կրօնակեր մորդերէն: Աշխարհի ամէնէն գեղեցիկ ճառախօսները ընկերութեան համար չեն արժեր զործող մէկ մարդ:


Ամէնը մէկ խօսքով ըսելու համար, Երասմոս կ'ուզէր յամը և յառաջատառւական բարեկարգութիւն մը: իսկ կուտեր՝ կրօնական յեղափօխութիւն մը: Երասմոս, աշխատասենեակի մարդ, բարեկարգութիւնը կ'ուզէր վերէն վար, կուտեր՝ վարէն վեր: Ճետե ետին էր Երասմոսի պաղափարը, սկզինք տարածել վերածնութեան լոյսը նախ համալսարաններուն և դպրոցներուն մէջ, սկզլաստիկութեան տեղ գնենք հին դասական հեղինակներուն ուշ-

սումասիրութիւնը և Սուրբ Գիրքի ծանօթութիւնը . այսպէսով երեան հանենք հաշկազրութիւնը որ կայ սնահաւատ բարեպատութեան և Քրիստոսի սռաքեալներուն համակ բարոյական երկիւղածութեան միջև . այս նոր զաղափարները ծաւալենք զիրքերու միջոցաւ և ուսուցումով կղերին կարգերուն մէջ . եպիսկոպոսներու պալատը և մինչեւ Պապին շրջապատը : Քրիստոնէական վերածնութեան դատին կո'զմը շահենք նոյնիսկ եկեղեցւոյ պետերը . այն ատեն ասոնք բոլորովին բնական կերպով և առանց անկարգութեան պիտի ներմռէծն այդ զաղափարները հաւատացեալներուն մէջ : Ուրիշ խօսքով , երասմոս պարկեշտութիւնը ունէր հաւատալու թէ կարելի էր գլուխ հանել եկեղեցական բարեկարգութիւնը անոնց իսկ զործակցութեամբ՝ որոնք ամէնէն աւելի կ'օգտուէին զոյտւթիւն ունեցող զեղծումներէն , ժ՞ զարու կարգ մը պարկեշտ անձնաւորութիւններ կը կարծէին որ ճշմարտութեան զօրութիւնը պիտի կարենար յորդորել միապետութիւնը կամովին հրաժարելու իր բացարձակ իշխանութենէն և առանձնաշնորհումներէն , հայրենիքի խորանին վրայ զոհելու համար զոլոննք : Ո՞հ , անկասկած . հիմանալի պիտի ըլլար ասանկ բան մը : Մէկ բան կը պակսէր արդիւնաւորելու համար այդ մեթուալ . շահազրգուռողներուն համակերպումը՝ բարեկարգուելու : Ու ճիշդ այս բանն էր որ անոնք բնաւ տրամադիր չէին ընելու : Որովհետև երասմոս ճանչցած էր կարգ մը բազմահմուտ , յոյժ լուսամիտ , չափազանց անշահախնդիր եպիսկոպոսներ , կը մտածէր որ միւսներն ալ չուտով անոնց պիտի յարէին , անոնց օրինակին սուրբ ազգեցութեամբը . անոնց կը յանձնարարէր համբերութիւն , շրջահայեցութիւն , զզուշաւոր զիւանազիտութիւն՝ զանոնք իրեն քաշելու համար , և չէր տեսներ թէ շատերը այն անուանի պետերէն , որոնց վրայ յոյս կը գնէր , իրեն պէս աշխատասնեակի մարգեր էին , աղմուկէ սարսափող , երկչոտ փափուկ բնութիւններ . մինչդեռ զեղծումներու պահպանումն շահ ունեցողները , խղճահարութենէ զրեթէ չազգուող անձեր , չէին վարաներ ի գործ զնել բուրը միջոցները , կարենալու համար պահպանել իրենց մենաշնորհաւ զիրքը :

Լուտեր , ինք ալ , մեծապէս կը փափէր որ բարեկարգութիւնը խաղաղօրէն կատարուի , եպիսկոպոսներուն և Պապին միջոցաւ : Բանիցս կոչ կ'ուղզէ Պապին՝ այս մասին . պերճախօս ողերսանքներով եպիսկոպոսներուն գործակցութիւնը կը խընդուէր . բայց երբ կը տեսնէ որ ոչ Պապը , և ոչ եպիսկոպոսները չեն հաւանիր փարիէ այն արդար դատին որուն համար կը զիմէր իրենց , անոնց զէմ կը դառնայ . մի միայն ափսոսալով չի շատանար , չի մըտներ իր աշխատաւթեան խուցը՝ իր սիրուծ հեղինակներուն ընկերակցութեանը մէջ փնտուելու համար իր սփոփանքը : Իր վահականի կոշտ կօշիկներուն փոշին կը թօթափէ իրեն զէմ զոյտւող չքեղաշուք զուռներուն տոջն : Երբ կը տեսնէ թէ մեծերը լաւ չեն արամազրուած իրեն հանդէպ , կը զիմէ քրիստոնեայ ժողովուրդին , հաւատացեալներու խիզճին , և առանց զիւտնազիտութեան ու խորամանկութեան , Ս. Դիրքը լա՛յն կը բանայ ժողովրդական զանգուածին տոջն , ըսկելով անոր «Ա՛ռ և կարգա՛» :

Թրզմ. ՀՐԱՆԴ ՍԱՐԿԱՆԱԿ. J. RÉVILLE

(Մնացեալլը յաջորդով)



Ի Ն Չ Ո Ւ Ի Ե Կ Ա Ր

Խնչու եկար :

Երկինիս անդորր եր եւ անամպ , եւ երջանիկ եր նովանին իմ սընալիս : Խնչու կարող եի զիւնալ քէ այդքան քանզ ու սիրելի պիտի զանայիր :

Խնչու եկար :

Խնչու զացիր :

Քանի անգամ մինձ զալեդ ես Սորվեցուիր ինձի ճանշնալ վրսեմազոյն ճնորնն Ասուծոյ , եւ ցուցուիր քէ անկէ ուրիս ամեն ինչ ոչինչ էր :

Խնչու զացիր :

Թրզմ. Անգլ. k